

ԿՐԹՈՒՅԿԱՆՀՈԳԵԳԱԼՈՒՄ

«Հոգին Սուրբ, զոր առաջնորդ Հայր յանուն  
իմ, նա ուսուցէ ձեզ զամենալ»:  
(ՅՈՎՀ. ԺԴ. 26)

**Թագաւոր մարգարէն Դաւիթ քանի մը**  
բառերու մէջ խտացուցած է ափեկերքի  
հրաշալի ստեղծագործութիւնը. Անսաց և  
եղին, հրամայեաց և հաստաեցանո: Ար-  
դարե երը Արարիչը Կամեցաւ ոչինչէն գո-  
յացնել երկինքն ու երկիրը՝ խօսքով միայն  
հրամայեց և երկինքն ու երկիրը ստեղծ-  
ուեցան:

Հրամայեց, և լոյսը ժայթքեց համա-  
տորած խաւարի մէջէն:

Հրամայեց, ու իր արարչագործ խօս-  
քով աստղերու ոսկեգոյն գունտերը սփռեց  
երկինքի կապոյտին վրայ ու հոն հաստա-  
տեց այն երկու լուսաւորները, որոնց մէկը  
կ'իշխէ ցերեկին ու միւսը գիշերին:

Հրամայեց, ու երկրի երեսը ծածկուե-  
ցաւ կանաչ մարգագետիններով, զարդար-  
ուեցաւ ծառերով ու ծաղիկներով, գեղեց-  
կացաւ տունկերով ու պատուղներով, չէն-  
ցաւ ամէն տեսակ կենդանիններով:

Դարձեալ հրամայեց, ու այս անգամ  
գործը միացուց խօսքին, վասնզի կարգը  
եկած էր աշխարհի ամենէն կատարեալ  
արարժին ստեղծագործութեան, ու ձեռ-  
կերպուեցաւ մարդկային մարմինը ու ան-  
միջապէս կենդանացաւ՝ ընդունելով Ան-  
տոււծոյ չունչը:

Արդարե հոյակաւու ու հրաշալի արար-  
չագործութիւն: Մեր մէջէն ո՛վ զայն տես-  
նելով պիտի չգոչէր Դաւիթի հետ. «Մ'ըպիսի  
մեծ են գործք քո, Տէր»: Աստուծոյ խօսքը  
ո՛րքան զօրաւոր է ու անոր արզիւնքները  
ո՛րքան հրաշալի:

Եւ սակայն, ի՞նչ են այս ամէնը հա-  
մեմատելով այն միւս հրաշքին հետ, զոր  
աւելի յետոյ Աստուծոյ խօսքը կատարեց  
հոգիներու աշխարհին մէջ՝ ներգործելով ու  
աղդելով մարդոց սրտերուն ու խղճմանք-  
ներուն վրայ:

Տիեզերքի ստեղծագործութեան ատեն

Աստուծոյ խօսքը նախ և առաջ ներգործած  
է ոչնչութեան վրայ, ապա՝ կամքէ ու բա-  
նականութենէ զուրկ նիւթին վրայ: Աս-  
տուծած կը հրամայէ նիւթին և նիւթը կը  
հնագանդի իր Արարչին: Իսկ երկրորդ  
արարչագործութեան ատեն Աստուծոյ խօս-  
քը կը ներգործէ միտքերու և սիրտերու և  
կամքերու վրայ, որոնք ազատ են կամք  
հնագանդելու և կամ ընդգիւմանալու: Այդ  
խօսքը, այս, կ'իշխէ մարդկային հպարտ  
իմացականութեան վրայ, կը շահի ապա-  
կանեալ հոգիները, կը նուաճէ ապստամբ  
կամքերը, ու կարող կ'ըլլայ համոզել բա-  
նական բայց ազատ արարածները որ հրա-  
մարին իրենց ցանկութիւններէն, իրենց  
համութներէն, վասնքէ, պատիւներէ, ձու-  
խութիւններէ՝ ըլլալու համար աշակերտ-  
ներն ու հետեղները նազարէթցի Վար-  
դապետի մը, որ խաչուած էր երկու աւա-  
գակներու միջև:

Ահաւասի՛կ սքանչելիքը. ահաւասիկ  
հրաշքը, որուն պէտք է անդրագաւնանք  
Պիհնտեկոստէի այս մեծ տօնին օրը, «ը  
յիշատակելի տարհդարձն է մեր Տիեզօն Ցի-  
սուս Քրիստոսի Եկեղեցին հաստատութեան  
երկրի վրայ:

Մարդը, ըստ է Փրկիչը, ոչ թէ միայն  
հացով կ'ապրի, այլ նաև Աստուծոյ բիբ-  
լին ելած խօսքով: Այս, պէտք է որ մեր  
իմացականութիւնը սնանի ճշմարտութեամբ  
ու մեր սիրտը՝ տոաքինութեամբ: Այս եր-  
կու բաները, այսինքն՝ ճշմարտութիւնն ու  
առաքինութիւնը տրուած են մարդուն,  
Հաւատքի՝ Աստուծոյ այս գերազանց պար-  
գևին չնորհիւ: Ասիկա է որ կը կազմէ այս  
օրուան խորհուրդը:

Ա. — Ճշմարտութիւնը տրուեցաւ ա-  
ռաքեալներուն Ա. Հոգիին միջոցաւ:

Բ. — Անիկա տրուեցաւ առաքեալնե-  
րուն, որպէսզի անոնք ալ, իրենց կարգին,  
այդ ճշմարտութիւնը աւանդեն աշխարհի՝  
իրենց քարոզութեամբ: Այս երկու կէտե-  
րուն վրայ է որ հրմա կը փափաքիմ ու-  
շագրութիւնը հրաւիրել բարեպաշտ ուն-  
կընդիրներուդ:

## Ա

Մարդուն ստեղծագործութիւնը Ամե-  
նասուրը Երրորդութեան գործը ըլլալով,  
կ'ըսէ Եկեղեցւոյ Հայրերէն մէկը, անոր

երկրորդ, այսինքն հոգեկան ստեղծագործութիւնն ալ պէտք էր որ աստուածային երեք անձնաւորութեանց միջոցաւ ըլլար։ Հայրն Աստուած աշխարհ կը զրկէ իր յաւիտենական Բանը կամ Միածին Որդին, որ մարդկային կերպարանք կը զգենու ու մեզ վերստին գնելու համար կը մեռնի և աչին վրայ ու կը հիմնէ իր Եկեղեցին։ Ապա Սուրբ Հոգին կ'աւարտէ Զօր և Որդւոյն գործը՝ յիշեցնելով Վերնատան մէջ խմբուած առաքեալներուն այն ամէն ճըշմարտութիւնները, զորս առաքեալներն ալ, իրենց կարգին, պիտի սորգեցնէին մարդոց, ապահովելու համար անոնց յաւիտենական կեանքը։

Յիսուս ըսած էր իր աշակերտներուն երբ և երկինք վերանամ։ Սուրբ Հոգին պիտի զբկեմ, ու Ան պիտի սորգեցնէ ձեզ ամէն բան։ Առաքեալները ուսուցանելու գործը, զոր սկսած էր իրենց աստուածաւն Վարդապետը, պիտի աւարտէր ու պիտի կատարելագործէր լոյսի ու իմաստութեան Սուրբ Հոգին։

Ահա թէ ինչո՞ւ համար առաքեալները, որոնք թէև սկիզբէն ընտրուած էին Աւետարանը քարոզելու աշխարհի, Երուսաղէմ կը մնան խոր առանձնութեան և ազօթքի ու լոռութեան մէջ։ Բասած էր Յիսուս իրենց։ «Գնացէք այսուհետեւ, քարոզեցէք զամենայն հեթանոսս։ Ինչո՞ւ ուրեմն անոնք կը սպասէին։ Ո՞վ կ'արգելէր անոնց հեռանալը Երուսաղէմէն։ Ո՞հ, չկարծէք թէ այս կամ այն նկատումներ, կամ չարչարանքներու և մահուան երկիրեղը, կամ իրենց Վարդապետին կողմէ սիսալ ճամբռու մը մէջ մղուած ըլլալու կասկածն էր որ սպասցնել կուտար զիրենք։ Ո՞չ. եթէ անոնք չէին մեկներ՝ պատճառն այն էր որ Յիսուս ինք պատուիրած էր չհեռանալ Երուսաղէմէն՝ մինչև որ զգենուն զօրութիւնը Սուրբ Հոգին, որ լիովին պիտի լուսաւորէր իրենց միտքն ու իմացականութիւնը հաւատքի լոյսով։ Առաքեալները կը սպասէին՝ որպէսզի ի վիճակի ըլլային խօսելու բոլոր լեզուներով, բոլոր բարբառներով այն ժողովուրդներուն՝ որոնց պիտի երթային քարոզելու երկինքի արքայութեան Աւետարանը։ Կը սպասէին՝ որպէսզի երկինքէն իրենց ընդունելիք զօրութեամբ ու անպարաելի արիութեամբ կարենային ընկճել իրենց տկարութիւնն ու վեհերստութիւնը։

Առաքեալները անշուշտ որոպին կը ցանկալին Յիսուսի Աւետարանը աւարածել աշխարհի բոլոր ժողովուրդներուն մէջ, որպէսզի զանոնք ամէնքը խոնարհեցնէրն Խաչի պատուանդանին առջն, բայց համոզուած էին թէ այդ բանին համար Ասոր Հոգին ընդունելու պէտք ունեին, որպէսզի կարենային յանդիմանել աշխարհը՝ մեղքի և արգարութեան և զատաստանի համար (Մեղքի համար՝ եթէ չհաւատային Յիսուս Քրիստոսի, արգարութեան համար՝ ճանչցրնելով Զօր Աստուծոյ աջ կողմը բազմած Աստուածորդին, զատաստանի համար՝ որպէցնելով թէ նոյն Աստուածորդին սահմանուած է ըլլաւ գատաւոր կենդանեաց և մեռելոց)։ Այս, առաքեալները կը ցանկալին վկայել Յիսուսի Քրիստոսի, բայց ասոր համար կարեոր էր որ Սուրբ Հոգին նախապէս պատրաստէր զիրենք այդ վկայութիւնը տալու։ Աւսափ անոնք խմբուած վերնատան մէջ՝ այդ սատուածային այցելուին գալստեան կը սպասէին։ Եւ ահա վերջապէս կը տեսնեն Սուրբ Հոգին իջնելը։ Յիսուսի երկինք համբառնալուն տասներորդ օրն է, ոզը խաղաղ է և երկինքը պայծառ։ Յանկարծ մեծ ազմուկ մը կը լսուի՝ նման սաստիկ հոգի մը հանած ձայնին ու իրենց գտնուած տունը կը չարժի այդ ձայնէն։ Միևնոյն ժամանակ հրեղէն լեզուներ կ'երեին այն սրահին մէջ՝ որ կ'աղօթէին, ու այդ լեզուները կը հանգչին անոնցմէ ամէն մէկուն զիրուն վրայ Խոստացուած Սուրբ Հոգին էր որով կը լեզուէին ամէնքը։ Այդ վայրիկեանէն սկսեալ առաքեալները լիովին կ'ըմբռնեն ճշմարտութիւնը, իրենց միտքը կը լուսաւորսի հաւատքի կենդանի լոյսով։ Իրենց սիրաք կը գառուի այնպիսի ջերմ կրակով մը, զոր մահը միայն պիտի կարենար շինուցանել։ Առաքեալները չունին այլիս ո՛չ տկարութիւն, ոչ վարանում և ոչ որեւէ երկիւզ։ Անոնք այնուհետեւ պիտի հեռանան Երուսաղէմէն, պիտի այցելեն երկրագունդի ծանօթ ու անձանօթ բոլոր ժողովուրդներուն։ Իրենց ձայնը պիտի հնչէ բոլոր երկիրներու մէջ, իրենց խօսքը պիտի արձագանքէ մինչեւ աշխարհի անդիի ծայրերը։ Անդ ամենայն երկիր եւ բարբառ նոցան մինչեւ ի ծագս աշխարհի են խօսք նոցան։ Առաքեալները պիտի խօսին ամէն անոնց,

որոնց պիտի հանգիպին, ու ամէնքը՝ ինչ ալ ըլլայ իրենց լեզուն ու բարսութ, որն ալ ըլլայ իրենց հայրենիքն ու բնակավայրը, պիտի հասկնան անոնց խօսքը: Ուրեմն Յիսուս չէր խարած զիրենք, ճշշմարտութեան Առւրբ Հոգին ստուգապէս սորփեցուցած էր առաքեալներօւն ամէնք բան: Առոր ապացուցը այն է՝ որ անոնք հրմա կը խօսին այնպիսի բաներ, որոնց անձանոթ էին յառաջագոյն ու այնպիսի լեզուներով՝ որոնց անդիտակ էին բոլորովին: Ահաւասիկ հրաշքը զոր Առաւած Ա. Հոգին մէջ Պենտեկոստէի այս յիշատակելի օրը:

Մէնք ալ խնդրենք ճշմարտութեան Հոգիէն՝ որ նոյնակս խօսի մեր մտքերուն, նոյնակս ջիրմացնէ մեր սրտերը: Խնդրենք որ մեզ ալ սորփեցնէ այն ճշմարտութիւնները, որոնց չնորհիւ մարդ կարող է զանգանել չարը բարիէն, ճշմարիար սուտէն, արդարը անիբաւէն ու առաջնորդէ մեզ պարտականութեան ու զոհողութեան ճամբէն և ցոյց տայ այդ ճամբուն վրայ զըտնուած խոչ ու խութերը՝ խուսափելու համար անսնցմէ: Թուզ Առւրբ Հոգին, ինչպէս առաքեալներուն, մեզ ալ պարզենէ նոր հոգի մը, ոչ թէ աշխարհի՝ այլ Աստուծոյ Հոգին, որպէսզի մեր խօսքերը ըլլան սուրբ խօսքեր և ոչ թէ բարկութեան, սութեան, անէծքի ու մանւաւանդ մոլութիւններու առաջնորդող խօսքեր: Աղաչնք որ Առւրբ Հոգին մեզ ալ պարզենէ իր այս առաջին չնորհը:

## Բ

Կը պատմուի թէ երեկոյ մը, վերջաւոյսի ատեն, երկու առագաստանաւեր իւրարու կը հանգիպին Հարաւային Ափրիկէի աֆիերուն մօտ Անոնցմէ մէկը իր պատկանած տէրութեան զրօշը կը կրէր իր կայմին վրայ, իսկ միւսը որեէ զրօշ չէր պարզած: Առաջինին նաւապեաը կասկածելով թէ մի դուցէ ծովահէններու նաւ մը ըլլայ զիմացինը՝ ուժգին կը զոչէ նաւի ձայնատար փողին մէջէն, մի՞զ էք զուք, ուսկի՞ց կու գաք և ո՞ւր կ'երթաքք: Ի պատասխան այս հարցումներուն՝ երկրորդ նաւին նաւապեաը դրօշակ մը կը պարզէ, որուն վրայ զրուած էր. ԱՄԵՐԻԿԱ՝ ՆԵՐԵԱՄՔ, ինչ որ կը

նշանակէր. Ամերիկացի ենք ու նիւ եարք կ'երթանք: Աւ երկու առաջաստանաւերը զիրար բարեելէ ետք կը շարունակեն իրենց ճամբուն:

Մարդոց աշխարհի վրայ ցրուելէն ետք ժողովուրդներ ու անհատներ նաւեւրու նման կեանքի սվկիանոսին վրայ շարունակ կը խաչածէին զիրար ու կը հարցնէին իրարու. Աւսկի՞ց կու գանք, մի՞զ ենք մենք և ո՞ւր կ'երթանք: Եւ զիտուններն ու իմաստաւէրները, բանաստեղծներն ու ճարտասանները դարձ գարէ գար մէկզմէկու ետենէ կու գային ու կ'երթային՝ առանց այդ հարցումներուն յստակ և ճշգրիտ ու գոհացուցիչ պատասխան մը գտնել կարենալու: Աւ այսպէս մարդիկ կատարեալ ու ցաւալի անորոշութեան մը մէջ կը տատանէին այդ յոյժ կարեսոր հարցումներուն նկատմամբ: Աւ արդարի ի՞նչպէս պիտի կարենային որոշ ու ճշգրիտ պատասխան մը գտնել այդ հարցումներուն անոնք՝ որոնք զուրկ էին ճշշմարտութենէ: Հոգիմայիցի զատաւորը՝ Պիղատոս, ամենաանկեղծ խոստվանութիւն մը ըրաւ այդ մասին: Հարցում ուղղելով մեր Տիրոջ, որ իր ատեանը բիրուած էր ու ճշմարտութեան վրայօք կը խօսէր՝ ըստ: ՉԶի՞նչ է ճշմարտութիւն: Ասով Պիղատոս կը խոստվանէր թէ խորունկ ու թանձր տղիտութիւն մը պատած էր բոլոր միտքերը. նոյնիսկ եթէ ամենէն զարգացած ու ամենէն ճշակուած միտքերն ըլլային անոնք:

Ոչ, չունէր ճշմարտութիւնը ապականութեան ու ծիծալելի կոտպաշտութեան անձնատուր այդ ողորմելի աշխարհը:

Իր զիտուններն ու իմաստաւէրները չէին զիտեր թէ ուսկի՞ց կուգային ու կիւկերոնի նման կը ծաղրէին իրենց կարծեցաւածները:

Իր գարդապեաները, որոնք անձանոթ էին հոգիի էութեան, չէին զիտեր թէ ի՞նչ էին իրենք, կ'ուրանային հոգիի անմահութիւնը ու կը վարկաբեկէին ու կ'արհամարէէին կինը, մանուկը, զերին ու աղքատը՝ արժէքաւոր անասունի մը չափ ալ չգնահատելով զանոնք:

Իր քուրմերն ու բանաստեղծները իւրենք ալ չէին զիտեր ու բան մը չէին ընդունաբեր զիրեկմանէն անզին:

Բայց ահա կուգան Աւետարանի պատգամարերները: Ըստ էր Յիսուս անոնց.

երբ Սուրբ Հոգին ընդունիք՝ միայն ձեզ համար մի՛ պահէք, այլ փոխանցեցէք զԱյն բոլոր բարեհամ մարզոց։ Կացէք բոլոր երկիրները՝ զօրս արել կը լուսաւորէ, այցելեցէք բոլոր ազգերը և ուսուցէք անոնց։ Մկրտչեցէք զանոնք Հօրը և Արգույն և Սուրբ Հոգին անունավ։ Աւ ամէն անոնք որ մկրտչին ու պահն ձեր ուսուցածները՝ յափառենական կեանքը պիտի ժառանգին։

Պենտեկոստէի օրը առաքեալները ահա կ'ընդունին Սուրբ Հոգին։ Ի՞նչ պիտի ընեն հիմա։ Ու ի՞նչ կարող են ընել, բայց միայն հնագանդիլ իրենց աստուածային Վարդապետին, այն է՝ առանց յապաղելու և առանց տատամասելու երթալ և ուրիշները հազորդակից ընել այն ճշմարտութեան՝ որով լիցուած էին իրենք։ Ու արդարե առաքեալները կ'երթան քարոզելու ի վերայ տանեաց ինչ որ լուսած էին յունկանէ։ Անկարելի է որ անոնք լուսութիւն պահէին այլն։ Եթէ ուրիշները զիրենք լսելու ստիպէին՝ պիտի պատասխանէին։ Մենք չենք կարող չխօսիլ ու չքարոզել ճշմարտութիւնը։

Ու առաքեալները կը քարոզին, նախ երուսաղէմի հրապարակներուն վրայ և Հրէաստան ու Սամարիա։ Ապա ամրողջ աշխարհը իրենց մէջ բաժնելով՝ կ'արշաւեն նոււաճելու համար խուարի ու մահուան ստուերներու մէջ նուսող հոգիները։ Անոնք Յիսուսի Խաչով զինուած՝ կը հասնին բոլոր ափունքները, ոտքի տակ կ'առնեն անտառները, լեռներն ու անապատները, կը մըտնեն քաղաքները, զիւղերն ու աւանները, ու ամէն իրենց հարցում ուզդողներուն՝ թէ Ո՞վ ենք մենք, ուսկի՞ց կու զանք և ո՞ր կ'երթանք, կը պատասխանեն։ Դուք պատկերն էք Աստուծոյ, Աստուծմէ կու գուք և առ Աստուած պիտի վերազանաք։ Երուսաղէմի, Անտիոքի, Աթէնքի և Հոնոմի մէջ հնչող հաւատքի այս ազաղակը պիտի արձագանգէր այնուհետև որքան խոնարհ հիւղակներու նոյնքան չփեղ պալատներու մէջ, որքան փառահեղ ստաններու նոյնքան աննշան զիւղակներու մէջ։

Եւրոպայի, Ասիոյ և Աֆրիկէի թէ՛ քաղաքակիրթ և թէ բարբարոս ժողովուրդները, Խաչի գրօշին տակ, իրարու հետ պիտի մրցէին այնուհետև ժառանգելու համար երկինքը։ Այնպէս որ, հակառակ հա-

լածազներու բանութեան, որոնց սուրբ միտոնաւոր քրիստոնեաներ պիտի հնձէր, Տերութիւնու, շուրջ 198 թուականին, պիտի զրէր Հոնոմի մէջ թագաւորող հեթանոս կէ արին։ ՇՄԵՆՔ՝ քրիստոնեաներ կը լիցնինք ձեր քաղաքները, ձեր կղզիները, ձեր աւաններն ու զաշտիրը։ Եթէ մենք լքնեք քաղաքները ու փախուստ առնք դէպի անապատները, այն ատեն զուք պիտի սոսկաք ձեր շուրջը տիրող ամայութեանէն։

Ասոնք են, եղբարք, այն հրաշքները՝ զօրս Սուրբ Հոգին կատարեց առաքեալներուն ու անոնց յաջորդներուն քարոզութեամբ։ Այդ հրաշքները կրկնուած են դարէ գար, անոնք տակաւին կը չարունակուին կատարուի ամէն օր ու ամենուրեք, վասնզի ճշմարտութեան Հոգին կը գործէ անդադար և առաքեալներն ու անոնց յաջորդները այդ Հոգիսվ լիցուած միշտ եղած են քարոզները ճշմարտութեան։

Աստուածային այդ ճշմարտութիւնը մենք ալ ունինք, եղբարք։ Աւրախ ըլլանք ստոր համար։ Աստուծոյ մեզ շնորհած ամենաթանկագին պարզեն է այն։ Սուրբ Հոգիի գալուսեան այս հրաշալի օրը իրնդրենք Աստուծմէ բնաւ ձեռքէ հանել այդ պարզեց։

Պահենք մեր հաւատքը և թող անիկա մեր առաջնորդն ըլլայ մեր ամէն զործերուն մէջ ու վստահ ըլլանք թէ այդ հաւատքին լոյսով երբեք պիտի չխոսորինք պատիւի ու առաքինութեան չիտակ ճամբէն։ Ինչ որ ալ խորհին, ինչ որ ալ ըսն ուրիշները սա ստոյգ է թէ անկեղծ հաւատացեալները միայն ամենէն օգտակար մարդկը եղած են թէ իրենց հայրենիքին, թէ իրենց եղբայրներուն։

Այս պահենք մեր հաւատքը ու աշխատինք զայն փոխանցել անոնց՝ որոնք զրկուած են այդ հաւատքէն և կամ անոնց որոնց մէջ թմրած է հաւատքը։ ՄԵՆՔ ալ մեր ընտանիքներուն, մեզ ըլջապատողներուն մէջ ըլլանք մէյ մէկ առաքեալներ, Սուրբ Հոգիի պաշտօնեաներ։

Խօսքս մասնաւորապէս կ'ուղղեմ ընտանիքի հայրերուն ու մայրերուն, որոնց Աստուած զաւակներ ունենալու երջանկութիւնը պարգևած է։ Դուք, հայրեր ու մայրեր, ձեր զաւակներուն համար եղէք առաքեալները ճշմարտութեան ու առաջին

որէն ճշմարտութիւնը՝ իրրե առարքինութեան բեղմաւոր հունտեր՝ սերմանեցէք անոնց սրտերուն մէջ։ Աւ վատահ եղէք թէ թերես օր մը արցունքներու մէջ ձեր ցանած բարի սերմերու ծագկիլն ու պատզարեւիլ պիտի տեսնէք ուրախութեամբ։

Մենք ամէնքս, այս՝ ամէնքս, սիրելի ելլբայրներ, պահնք մեր հաւատքը ու պաշտպաննենք զայն հաւատքի թշնամիներուն դէմ։ Մեր օրերուն, ինչպէս ամէն ժամանակներու մէջ, գժրախտարար պակաս չեն այնպիսիները, որոնք Ահետարանի լոյսը զրուանի տակ թաքցնել կ'ուզին, պակաս չեն ամբարիչտները, ազատախոնները, փառամոնները՝ որոնց սրտերուն մէջէն չիջած ըլլալով հաւատքի լոյսը՝ կ'ապստամբին Աստուծոյ դէմ ու կ'աշխատին ուրիշներու հոգիներուն մէջէն ալ չիջուցանել ճշմարտութեան Հոգին։ Մենք սակայն հաստատուն մեանք մեր հաւատքին մէջ՝ մեզ նեցուկ ունենալով աւետարանական ճշմարտութիւնը, այսինքն Յիսուսի Քրիստոսի կրօնքը իր վարդապետութիւններով ու բարոյական օրէնքներով, իր պաշտամունքներով ու խորհուրդներով։ Ունենանք միենոյն արիութիւնը, միենոյն եռանդն ու յարատեսութիւնը, զորս մեղաւորներն ու ամբարիչտները ունին՝ պաշտպանելու համար չարութիւնն ու մոլութիւնները։ Աւ այս գիւցազնական պայքարէն պատուով գուրս ելլելու համար բնաւ չմոռնանք թէ յազթանակը միշտ Յիսուս Քրիստոս ու Անոր Եկեղեցին կը տանին, վասնզի զրուած է թէ աստուածային ճըշմարտութիւնը կայ ու պիտի մեայ յաւիտեան։

Սուրբ Հոգիի գալստեան այս հրաշալի տօնիս օրը ազօթենք մասնաւորապէս՝ որ Տէր Աստուած հազորդակից ընէ մեզ այն չնորհներուն, զորս Սուրբ Հոգին ծառալեց այսօր առաքեալներուն վրայ, պահպանէ մեզ կեանքի նաւաբեկութիւններէն ու հասցնէ ամէնքս խաղաղութեան անքոյթ նաւաշ հանգիստը։ Ամէն։

Մ. Ե. Ն.



## ՎԿԱՑՈՒԹԻՒՆ<sup>(\*)</sup>

1892 թուին, ի Սուրբ Յարութիւն մեր Լուսաւորչայ Եկեղեցւոյ աշակողման վերնաւունը փատած ու քայքայուած լինելուն՝ նորոգուեցաւ և այս առթիւ ներքին յարկը փորելու միջոցին եւաւ այս գլուխը<sup>(\*\*)</sup> և անորոշ գերեզմանաւողի մը, նաև մի քանի կտոր մետաղախառն կոչտ հողեր։

Հարկ լինելով այս գլխայ մասին քըննութիւն ընել ու իմանալ էութիւնը, մի նամակ գտնուեցաւ Սրցախի Բաղդասար Մետրապօլիտ ստորագրութեամբ, որով կը յայտնէր թէ Զայտալգուայ Հասանի մայրը՝ Վախտանգայ կինը Խորիշահ, Եկեր ի Սուրբ Երուսաղէմ և ի զրան Սուրբ Յարութեան խարազնազգեաց կը ճգնի և բազմամեայ ժուժկալութեամբ կը հանգչի ի Քրիստոս ու անդէն կը պահուի։

Մետրապօլիտի յայտարարութիւնը հիմնը ած է Գանձաստրայ Աղուանից կաթողիկոսարանի Մայր Եկեղեցւոյ մեծ արձանագրին վրայ, զոր յամի Տեառն 1824 Յունուար 16ին ի Սուրբ Նշան վանս Հաղբատայ ի ձեռն Խուսաստանի նուիրակ Մարկոս վարդապետի պաշտօնեայ Բօմանցի Դէկորդ սարկաւոգի ամփոփեալ գտաք առանձինն տետրակի մէջ Խօթայ և Գանձաստրայ այլ արձանագրութեանց։

Թերես լինի այս գլուխը մեծին Հասանայ հաւատաւոր հարսին Խորիշահի, որոյ մահը գուցէ պատահած է Հայոց ԱԶ (1231) թվին ի Սուրբ Յարութեան։

## Լուսարարապես

(Խոր.) Սահմակ Եպիսկոպոս Խապայենց

1893 Ապրիլ 27



(\*) Մեսրոպ Պատրիարքի թուղթերուն մէջ գտնուեցաւ սոյն պատահիկը, մեքենագրեալ ձեւով, զոր կը զետեղենք աստ անոր պատմական վոքը շահեկանութեան համար։

(\*\*) Սոյն գանկը այժմ չէ ի միջի։